

ԼԱՏԻՆԱԿԱՆ ՏԱՐԵՐԸ

ԵՒ ՏԱՏԿԱԿԱՆ, ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՒ ԱՐԱԲԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ

Վերջերա ալպանական մեծ ինդիր մը ունինք, ու լատինական և արաբական տառերը կարող զեր են խաղացեր այս ինդրոյն մէջ: Ավագայ Օսմանեան սերունդ՝ կը յուսանք՝ իր երկարացութեան մէջ ալ չպիտի ըմբոնէ սա վէճերու էութիւնը, և երկար բացառութեանց պէտք պիտի զգայ հասկնալու՝ որ 1910 թուականին թերևս Տաճկաստան մարդեր կային՝ որոնք ազգութեան, հպատակութեան, հայրենասիրութեան և կրօնի հարցերն կապուած կը սեպէին տառերու ձեփ հետո:

Սակայն հարցը միայն Ալպանական չէ, ընդհանուր Արեւելան ինդիր մըն է. և ըստ իս' Արեւելան ամէն ինդիրներէն կարեռագոյնն սա տառերու ընտրութեան հարցն է:

Մեր «to be or not to be»ն՝ մասն թէ մեռնինք՝ որպէս Արեւելան ազատ ազգեր, կամ քայլայուննեց հպատակինց աւելի ուժեղ, որովհետեւ աւելի զարգացած՝ Արեւելան ցեղերուն, հարցեր են՝ որոնք կապուած են սա տառերու ինդրին: Քաղաքակրթութեան ամենակարեռ գործն լեզուն է, ոչ միայն խօսուած, հնչուն լեզուն իսկ անոր գրուած տպուած ձեր: Գրիչն առաջին զէնքն է գոյութեան կուռի ասպարէջն մէջ: Այս զէնքն գրեթէ ամէն ամերիկացի քաղաքացիի ձեռքն է: Արեւմրտեան Եւրոպայի հարիւրէն մինչև Խօթանասուն՝ մինչև ութսուն հոգի՝ իրենց լեզուն գրել գիտեն, իսկ Արեւելոյն՝ հարիւրէն մէկ հոգի գրել չի գիտեր, այսինքն իր ամենապարզ զաղախարներն թուղթի վրայ յայտնել կարող չէ: Իր մսազործին, նպարավաճառին, թժիշկին, հայրիկին կամ մայրիկին բան մը հասկցնել կարող չէ, առանց անձամբ տեսակցելու կամ օստարէ մը ինդրելու իրեն համար երկոտդ մը գրել: Սակայն Պարսիկն, Տաճիկն ու Ա-

բարն, Արեւելոյին ընդհանրապէս, իր լեզուն աւելի ուղղի, աւելի մշակուած կը խօսի, ցան Անգլիացին, Թրանսացին, Իտալացին և Գերմանացին:

Սա արարերութեան առաջին պատճառն՝ արաբական տառերու թերութիւնն է, և մինչեւ որ Արեւելըն իրեն չազատէ սա տառերէն՝ անոր վիճակի բարեփոխումն անշուտելի հարց մը պիտի մնայ: Արեւելան ազգերն լուս ու համր, անտանական, անշարժ վիճակի մէջ պիտի մնան, չպիտի թռչնին մինչեւ որ իրենց խանձարուըը պատառեն և զրելու ձեւ մ'ընդունին, որով ամէն խօսողն և՛ զրել և՛ կարգալ սովորի տառելի աշխատութեամբ մը: Արարերէն տառերու ծամողն միշտ որդնի գրութեան մէջ սառած մնալու է: Նա թե կ'առնէ՝ երբ իրեն սա տառերէն ազատէ:

Արաբական տառերը պահելով և անոնց ձեռքը փոփոխելով, երեք փոքր կէտեր զնիւու փոխարէն՝ մէկ մեծ կէտ զրելով, զօրութեամբ ձայնաւորը բառերու մէջ խօսելով՝ մեր նպատակին չպիտի համնինք:

Արաբական զրութիւնն՝ ձայնաւոր չունի. զ (կամ Z) ձայնի համար չորս տառեր ունի, ս (կամ S) հնչունի համար երկու տառեր. ա և ի ձայնաւորներու համար՝ ցանի՝ ցանի ձեռք ունին: Ասոնց էական և խոշոր թերութիւններ են:

Ազատութեան միակ ճանապարհը սա է. ձեռք ցաշել վերջնականապէս սա ձեռքէն և նոր տառեր ընտրել: Այս ուղղութեան վրայ ցանի՝ տարի է ես գործեր եմ. բայց որովհետեւ իմ աշխատանքը հանգուցեալ իշխան Մելքոն Խանի գործերու շարունակութիւնն է, սա ասպարէջի մէջ և իմ առաջին ներշնչողն և խթան անոր «Եէյին և Վէզիր» յօդուածն էր, հարկ կը սեպեմ զայն թարգմանել:

Վէզիրն՝ Օսմանեան վարչապետ մ'է, Եէյին՝ օրուան Եէյին-իւլ-իսլամն կամ կրօնապետը. երկուըն ալ երեակայական գէմքեր են. խօսակցութիւնը Պուլոյ մէջ է, 1840–1860 թուականներուն:

Դիտել պիտի՝ որ իշխան Մելքոն Խանն և իր հայրն մուտուլմանութիւն էին բն-

գուներ։ իր զրուածներուն մէջ նա կը խօսի մըշտ՝ որպէս մահմետական մը։

Վկղիրե։ — «Եթէ օտար տէրութիւններ իւլամ կառավարութեան վրայ յարձակին, մեզի համար ինքնապաշտպանութիւնն պարտց մ'է թէ ոչ։»

Եկիրե։ — Ամէն կառավարութեան համար ինքնապաշտպանութիւնը պարտց մ'է, ալ աւելի՝ իւլամ տէրութեան մը համար։

Վ.՝ — Ուա խնդրոյ մէջ տարակոյս չկայ. բայց հոս կէս մը կայ՝ որ զմեզ ապշեցուցեր է։ Մինչև հիմայ չենք հասկցեր՝ ինչ միջոցներով պիտի պաշտպանուինք։

Ե.՝ — Հարցը շատ պարզ է. անշուշտ այն միջոցներով՝ որ մեր կրօնքի հեղինակները և մեր նախաճարքն զիրենը կը պաշտպանէին, մենք ալ զմեզ պիտի պաշտպանենք։

Վ.՝ — Ուրեմն երբ Եւրոպացիք թնդանօթներով և հրացաններով զմեզ սպաննեն՝ մենք ալ նետերով և աղեղներով պիտի պաշտպանուինք։

Ե.՝ — Ոչ, այդպէս չէ. այն զէնքով՝ ուրով զմեզ կը հալածեն, մի և նոյն զէնքով կամ աւելի ազէկ տեսակով զմեզ պիտի պաշտպանենք։

Վ.՝ — Եթէ կանոնաւոր զօրքերով յառաջ խաղան։

Ե.՝ — Մէնք ալ կանոնաւոր զօրքերով պիտի ընդդիմացենք։

Վ.՝ — Եթէ երկաթէ շոգենաւներով յարձակին։

Ե.՝ — Այս հարցերու նպատակը չեմ հասկնար. պարզ է, մենք ալ երկաթէ շոգենաւներով պիտի պաշտպանուինք։

Վ.՝ — Ուրեմն ի դիմաց իւլամի կրօնաւորութեան՝ օտար ազգերու յառաջդիմութեան միջոցներու ընդունելութեան հարկը կը խսոսովանիր։

Ե.՝ — Այսու մենք կ'ընդունինք որ մեր սուրբ կրօնին պաշտպանութեան համար պարուաւոր ենք իւրացնէլ բոլոր միջոցներն և ուժերը՝ մէկ պայմանաւու..

Վ.՝ — Եւ այս պայմանն է...»

Ե.՝ — Ուր ազգը զմեզ կավարեցրու (անօրէններու) հետեւող չսեպէ։

Վ.՝ — Զարմանալի ճիշդ զիտողութիւն է այս Մէնք Ձեզ հետ համակարծիք ենք։ Սակայն հազար աւազ՝ որ Ձեր հրամաններէն կառավարութեան ընկերներ ամենեւ ին չի որոշուիր։

Ե.՝ — Ի՞նչպէս չի որոշակիր։

Վ.՝ — Բացատրութեան համար օրինակ մը պիտի բերեմ Հեռագիրն անտարակոյս Եւրոպացոց ուժերուն միջոցներու մէկն է. Հեռագրութեան սիմթեմ ընդունինք թէ ոչ։

Ե.՝ — Անստարակոյս, բնունինք։

Վ.՝ — Ի՞նչպէս, մի և նոյն եւրոպական ձևով թէ նոր ձև մը հնարենց։

Ե.՝ — Անստարակոյս, եթէ կարող էր նոր ձև մը հնարեն՝ որ մեզի յատուկ ըլլայ, աւելի աղէկ է։

Վ.՝ — Եւրոպական արհեստն ու գիտութիւնը մարդկային հազար տարիներու աշխատութեան գումարումն է, և հեռագիրն անոնց գիտութեան մէկ տեսակն է. Եւ որովհետեւ վերջին քանի մը հազար տարիներու մէջ մինք սա գիտերու նմոյշ մը չենք գտեր, և անոնց նախնական գիտութիւնն ալ չունինք, ուրեմն ի մօտոյ, ոչ ի Պալտատ, ոչ ի Պուխարա և ոչ յլբրգում՝ մեզմէ ոչ որ չպիտի նոր հեռագիր մը հնարէ. Հիմայ ինչ կը հրամայէք. սա ճանչցուած հեռագիրն ընդունինք, թէ ըսպահենք մինչև որ մեզմէ մէկն հնարէ։

Ե.՝ — Որովհետեւ հեռագիրն Եւրոպական յառաջադիմութեանց մէկն է, և որովհետեւ սպասելով՝ մինք միւս տէրութիւններէն յետ պիտի մնանք, ուրեմն զուց առանց տառանման հեռագիրն Եւրոպայէն ընդորինակեցէք. ասոր մէջ վիսա մը չկայ։

Վ.՝ — Յուլոր յառաջադիմութեանց հարցերն ճիշդ սա հեռագրի խնդոյն կը նմանին։ Որքան Եւրոպացիք հեռագրի գիտութիւն հանճար և գիտութիւն են ցուցեր, տառանապատիկ ալ աւելի քաղաքագիտութեան մէջ զործունէութեամբ և յառաջդիմութեամբ յառաջ են քալեր. մի և նոյն վարպետութիւնն որ ժամացոյց և շոգենաւ շինելու մէջ ունին, մի և նոյնն ալ ցոյց կու տան իրենց դատարաններն կարգագրելու, ուզմագիտական դպրոցները շըտ-

կելու և կրթութեան միւս ճիւղերը զարգացնելու մէջ. և բոլոր կարևոր բարեկիոնութեան հարիւր կերպ զիւտերով և վարպետութեամբ կատարելազործեր են, և որովհետեւ առանց անոնց զիւտութեան ըստ կը զրունքներն ընդունելու՝ չենք կարող հեռազիրներ և շոգենաւ շինել, նմանապէս առանց անոնց բազարակրթութեան սկզբունքներուն հետևելու՝ մենք ամենեին չենք կրնար երկիրը առանց յառաջիմութեան աստիճանին հասցնել, կամ պիտի անոնց ուժերէն կամ յառաջադիմութենէն վազ անցնինք, կամ պիտի մի և նոյն սկզբունքներուն հետևինք: Արտաքը սա ճանապարհէն մեզ ուրիշ ընկելիք չի մնար:

Եւ. — Ի՞նչ կ'ըսես, մեծաշուր նախարար, Եւրոպացւց սկզբունքներուն մենք ի՞նչպէս հետևինք. անոնք Եւրոպացիք են, մենք (սամանցիք, անոնց կեավուրներ, մենք մուսուլման:

Վ. — Հարցէն չպիտի շեղինք, ես շրափոր ոյժն անոնց հնարքներու հետևանքն է. եթէ մենք ալ նմանօրինակ ուժերու տէր պիտի ըլլանք, անոնց բոլոր սկզբունքներն ալ պիտի ընդունինք, և կամ անոնց ընդդիմանալու գաղափարէն հրաժարինք. կամ պիտի շոգենաւի չփափագինք, կամ պիտի շոգենաւ շինենք Եւրոպական ազգերու ոյժն անոնց հնարքներու հետևանքն է. եթէ մենք ալ նմանօրինակ ուժերու տէր պիտի ըլլանք, անոնց բոլոր սկզբունքներն ալ պիտի ընդունինք, և կամ անոնց ընդդիմանալու գաղափարէն հրաժարինք. կամ պիտի շոգենաւի չփափագինք, կամ պիտի շոգենաւ շինենք Եւրոպական արհեստի սկզբունքներուն հետևելով: Հիմակ հրամայէք, պիտի թողնեն սա պայմաններով մենք շոգենաւ շինենք՝ թէ ոչ, մէկ խօսքով, մեր կարողութեան համար ներելի՞ է մեզ օտարականներու սկզբունքներուն հետևել, թէ ոչ:

Եւ. — Զեմ հասկնար, սա մնամէջ օրինակներն առանց պատճառի ի՞նչո՞ւ յառաջ կը բերես:

Վ. — Տէր իմ, ի՞նչ կ'ըսես, մեր կեանքն, ըլլալն կամ չըլլալն՝ կապուած է սա նիւթէն: Բոլոր մեր բարուքանդ վիճակն սա հարցին չլուծելուն հետևանքն է: Մինչև սա հարցը չլուծենք՝ ի՞նչ կրնանք ընել: Տէսէք Դուք, զմեզ՝ կառավարութեան մար-

դկու ի՞նչ զդուարութեան մէջ էք ձգեր: Երբ կ'ուզենք մեր ժամանակի յառաջադիմութեան միջոցներն ընդունիլ, կը պոռաք թէ անորէն եղանք. և եթէ սա միջոցներէն հեռու կենանք, օտար պետութիւնները զանոնք ընդունելով՝ մեր վրայ հարիւր ձև առաւելութիւններ կը ստանան, և մեր իրաւունքները մէկն միւսի քամակէն տակն ու վրայ կ'ընեն. և Դուք դարձեալ կը պոռաք՝ թէ մենք անկարող ենք չենք զիւտեր իւլամ երկիրներու իրաւունքները պաշտպանել: Այս երկու առարկութեանց մէջ ապշած մնացեր ենք: Լամ պիտի մեր կրօնապետներն թոյլ տան մեզ Եւրոպական կարողութեան սկզբունքներն ընդունիլ, կամ պիտի երկիրներն քանի մը վաշտ հրեշտակներ բերեն՝ զմեզ Եւրոպացւց ճանկերէն ազատելու:

Եւ. — Այսքան Եւրոպական կարողութիւններ կը ճառես, բան մ'ալ Մուսաւումաններու ուժերէն բաէ: Միթէ մոսցե՞ր ես, թէ մեր նախնիք ի՞նչ երկիրներու տիրապետեր են և նոյն սա միջոցներով՝ որոնց դուն չեն հանիր:

Վ. — Այն աշխարհը և այն ժամանակն անցան զնացին: Մեր նախնիքն ո՛ւր էին և մենք ո՛ւր ենք: Անոնք Երբ կ'երևակայէին որ խօսիլ կարելի է Հնդկաստանի հետ վայրկենապէս: Անոնց ատեն Պուսէն մինչև Լոնտրա ամիսներու ճանապարհ էր: Հիմակ բանի մ'օրերու մէջ երկու հարիւր չազար քրանսական զինուուր Սկաստարու կը ճառնին: Մէկ տարուայ մէջ թրանսիա միայն՝ տասնապատիկ աւելի հեղինակութիւն կ'արտազրէ բան թէ մեր նախնիք Ազամէն ի վեր մինչեւ մեր օրերու: Մեր ժամանակներու հրաշքներէն ո՞րն ըսեմ: Եւրոպայի յառաջադիմութիւնն կարելի չէ կշռներ նախորդ ժամանակներու հետ: Հին թագաւորներու կարողութիւնը կը չափուէր իրենց զօրքերու թիւով. սակայն այսօր երեսուն հազար Անգլիական զինուուր, հարիւր և յիսուն միլիոն (350 պիտի գրեր) Ասիացին գերի կը պահէ. յառաջ շեղերն իրենց բազկի ուժերով կը կրուէին, այսօր մաքառող ոյժն զիտութիւնն է:

Շ. — Հարիւր հազար տփերին ջեզի, ճիշտ խօսքն աս էր որ ըսկիր, ցեղերու ոյժն և վարքն անտարակոյս անոնց գիտութեան աստիճանին զուգակից են: Եթէ մեր կառավարիչներն իսկապէս յառաջադրութիւն կ'ուզեն, փոխանակ իրուպացոց կապիկները ըլլալու, պիտի ամէն խանդով գիտութիւնն ընդհանրացնեն:

Վ. — Հասանց մեր բուն նիւթին. ճիշդէ, կառավարութեան ոյժն, տեւզութիւնն և երջանկութիւնն զիտութեան լոյսին զուգակից են: Թէ՛ մեր և թէ օտարազդաւանները զիտենք, մեր առաջին ընկերը սաէ, որ չթողնենք մեր ազգն միւսներէն յետ մայ զիտութեան ասպարդիցին մէջ: Բայց ասոր զէմ գծուարութիւն մը կայ՝ որ զմնզ կը կաշկանդէ:

Շ. — Մ'եծ տէրութեան մը համար կըրթութեան բաջակերում ամէններն խոչընդոտ չունի: Սա գործի համար երկու պէտքեր ունինք, փոքր մ'ալ ճիզն և բանակ մ'ալ ստակ:

Վ. — Մ'եր խոչընդոտներն ասոնց են:

Շ. — Աւրեմն որոնց են:

Վ. — Մ'եր գծուարութիւնը, ապշումը և գծրաղղութիւնը սա է, որ մեր կրօնակիցներն ցրիստոնեայ ցեղերու զէմ կըրթութեան ասպարձէլի մէջ բնաւիլն յաղթուած և ջախջախուած են: Մ'ենց որքան աւելի ստակ և ճիզն գործ զնենք, միշտ պիտի տեսնենք՝ որ ցրիստոնեայց ամէն զիտութեան մէջ մէզմէ յառաջ են, ոչ միայն իւրապացիք, այլ մեր հպատակ ցրիստոնեայ ազգերն իսկ ամէն զիտութեան և արհեստի մէջ այնպէս մեզմէ յառաջ են ընկեր, որ այսուետև անոնց զէմ մրցին անկարելի դարձած է:

Շ. — Սա ինչ անպիտան խօսքեր են, ես այսպէս կարծիքներ լսելն իսկ ամօթաւի կը զտնեմ: Ի՞նչաէս պիտի համաձայնիմ քեզ հետ սա խնդրոյն մէջ: Մ'եր ո՞ր հպատակներու զիտութիւնն մեզմէ առաջ է: Մ'եր բնական հանճարը և ծիրքը հազարապատիկ աւելի են անոնց համեմատութեամբ:

Վ. — Մ'եր խօսքն անհատներու հան-

ճարին և ծիրքերուն շուրջը չէ: Գիտենք որ մեր մէջ անհատներ կը գտնուին՝ ուրոնց անոնցմէ հանճարով և ծիրքով աւելի օժտուած են: Մ'եր խօսքն, որ ցաւօք կ'ըսենք, սա է. թէկ մեր բնական ծիրքերն առաւելութիւն ունին, յամենայն դէսու պակաս չեն, թէկ մեր դիրութիւններն և բաջակերութիւններն մեր զաւակներու կը թութեան համար աւելի են, սակայն կը տեսնենք՝ որ ընդհանուր կրթութեան աստիճանը ցրիստոնէից մէջ՝ առնուազն տասնապատիկ աւելի բարձր է մեզմէ:

Շ. — Զեմ՝ հասկնար՝ սա տարօրինակ զաղափարներն ուր տեղէ կը գտնէք: Ի՞նչ հարկ կայ այժմ մեր հպատակներն մեզմէ բարձր կարձել: Սա զաղափարէն ինչ շահ էր տարել, և ասոր համար ինչ փաստեր և վաւերականներ ունիք արդեօք:

Վ. — Ու ինչ փաստ և վաւերաթուղթ կ'ուզէք: Սա Զեր մայրաքաղաքը նայինք, և կը զտնենք՝ որ բոլոր այն գործերն ուրոնց փոքր մը զիտութեան և արհեստին պէտք ունին, ցրիստոնէից ձեռքն են: Մ'եր մէջ հարիւր զրաքէս և վաճառական չունինք. իսկ անոնց մէջ խանութի կամ արհեստի աշակերտ մը չպիտի գտնէք՝ որ երկու երեք լեզու չհասկնայ: Մ'եր յայտնի զիտնականներն թերևս մէկ աշխարհագրութեան զիրը տեսած չունին, և սա մեր բաղաքին մէջ երեսուն հազար ցրիստոնեայ մանչեր կան՝ որոնք կրնան մինչև երկու տարի մեր վարժապետներուն դասախոսել աշխարհագրութեան և հինգ վեց ուրիշ զիտութեան ճիւղերու վրայ: Ո՞ր արհեստն և ո՞ր զիտութիւնը մասց առանց իր հեղինակին անոնց մէջ, և մեր մէջ ուր է այն զիտնական՝ որ միայն սա ճիւղերու անունները լսած ըլլայ: Մ'ենց զեռ. ևս մեր լեզուի համար չկրցանք մէկ հատ շնորհցով բառզիրը շննել, և սա վրթած ցրիստոնեայց ամէն լեզուի բառզիրը շննելէն ետք՝ հեղինակ մը չեն թողած, որու գործերն ատէու չթարգմանեն: Մ'եր մէջ չեմ կարծեր՝ հազար այլ մարդ մեր ազգային պատմութիւնն աղէկ զիտնան, և

մեր հպատակներու մէջ քանի՞ հազար կի-
ներ և աղջիկներ կրնան ամէն հանդէսի
զարդ և պատիւ համարուիլ՝ իրենց զիտու-
թամբ, հանրային կրթութեամբ՝ տիեզերա-
կան պատութեան և բնագիտութեան ա-
մէն ճրւոյի մէջ, թողնենք լեզուազիտու-
թիւնը, ինչու հեռուն երթանք: Անցնինք
միասին շուկան կամ կամութիջի զուրին և
անցորդները զիտենք: Մեզմէ՞ հազարի մէջ
տասը հոգի չպիտի գտնենք՝ որոնք պա-
ռաւ կիներու հէրեաթներէն անդին բան
մը հասկանան, սակայն անոնց մէջ՝ ամէն
անկիւնի և ամէն դաստիարգի մէջ իսկ
մէկը պիտի գտնենք՝ որ զիտութեանց
սկզբունքներէն զատ՝ կամ թժկութիւն,
կամ մաթեմաթիքա, կամ բիմականու-
թիւն, կամ բնական զիտութիւն, կամ
նկարչութիւն զիտէ, կամ վաճառականու-
թեան և քաղաքագիտութեան ամէն ճրւ-
զերու մասին տեղեկութիւն ունի:

Ե. - Սա զիտութիւնները և արհեստները
զոր գուր կը յիշէք, մեր հիմակուայ նիւ-
թի հետ առընչութիւն չունին: Ասոնք օտա-
րականներու զիտեր են, մենք սա խօսե-
րուն և գործերուն պէտք չունինք:

Վ. - Ինչպէս թէ պէտք չունինք, ուրեմն
Երրուացւոց կարողութիւնն ո՞ր տեղէն է:
արդիօք զուր անոնց յառաջազիմութիւնն,
արհեստի կատարելազործութիւնն և գոր-
ծելու բարեկարգութիւնն՝ կրթութեան ըս-
կզգունքներէն զատ ուրբէ՞ պատճառի մը
կը վերացրէք:

Ե. - Եատ աղէկ, ընդունինք թէ բոլոր
սա զիտութիւններն մեզի համար պէտք են,
ընդունինք ալ՝ որ մեր հպատակներն բա-
նի զիտութեան մէջ մեզմէ յառաջ են, ան-
շուշտ սա ալ ուրիշ պատճառ մը չունի,
բայց միայն որ անոնք դպրոցներու հա-
մար մեզմէ աւելի զրամ կը վասնեն:

Վ. - Անոնց առաւելութեան պատճառն
եթէ սա ըլլար որ զուր կը յիշէք, փրկու-
թեան ճանապարհն զիւրին պիտի գտնէինք:
Սակայն, աւագ, մենք կրթութեան համար

տասնապատիկ աւելի զրամ և ճիզն կը
վասնենք քան թէ մեր հպատակներն, և
բոլոր մեր երկիրներն լեցուն են զպրոց-
ներով, Մեր հարատութեան կէսն միշտ զըպ-
րոցներու վայրքի է եղած: Թողնենք սա
կին միջոցները. հիմայ մենք լուսաւորու-
թեան նախարարութիւն մը ունինք, անոնք
չունինք. մենք կառավարական շատ զըպ-
րոցներ ունինք, անոնք չունինք. մեր նա-
խարարութիւնն ո՞րքան ուսանող խաւրեց
Երրուացւոց, և բոլորն ալ մեզմէ էին: Բար-
ձրագոյն Դուռն, կառավարչական շրջան-
ներն, գաւառական խորհուրդներն, բոլոր
տէրութեան կարգուարցն՝ և ասոնց ամէն
մէկը զպրոց մը և կրթութեան միջոց մ'է,
մինչև այսօր միայն մեզի յատուկ են ե-
ղեր. սա առաւելութիւններն եթէ հաշուի
առնենք, պիտի մենք մեր հպատակներու
դաստիարակներն ըլլայինք, սակայն փոր-
ձը ցցուց՝ թէ իրերու զիրքն ճիշդ ասոր
հակապատկերն կը ներկայացնէ:

Ե. - Եթէ մեր ուսանողներն ըիչ մը ծոյլ
են եղեր, զիւրին է ապագային զանոնք
խրախուսել և ուղղել:

Վ. - Զենք կրնար ընդունիլ՝ թէ մեր
ուսանողներն միւսներէն աւելի ծոյլ են ե-
ղեր. կրօն մը չկայ՝ որ խալամութենէն ա-
ւելի զիտութեանց խրախուսիչ և խթան
հանդիսանայ: Մեր զպրոցներու ուսանող-
ներէն աւելի գործող, աւելի ժրածան,
հաստատամիտ և ուսման ազան չպիտի
տեսնենք:

Ե. - Ուրեմն քրիստոնեայք ինչո՞ւ յա-
ռաջազմէ կ'ըլլան:

Վ. - Ասոր պատճառն ես լաւ հասկը-
ցեր եմ, սակայն կը վախնամ ձեզի ըսե-
լու զայն:

Ե. - Ինչո՞ւ կը վախնար. միթէ միւս-
ներու յառաջազիմութեան պայմանները
զիանալ յանցանք մը կրնայ սեպուիլ:

Տարայարելի